

Հազիւ կրնար ճրազը ձեռքին մէջ բռնել . ա'յս-
չափ կը սարսուար :

Ամրոցի մարմնին քրտինքէ թրջած , ճնկու-
ները իրարու կը սեղմէր :

Հոտ երկնացած կմախքները կենացառութիւն
կ'առնէին՝ չէ թէ մարմնով սոկորներովը միայն;
Ահա կը կանգնէին :

Անոնց փոս աշուլներէն փոսփոր կը բիւէր եւ
զլուինին բարձր բռնած՝ դարսնին մէջ նատած՝
կը ծիծաղէին ամենքն ալ զեռու ծիծաղով :

Երկու կարգ ականերնին իրար կը զարնուէին
դողէ բռնուածի պէս :

Արինը երակներուն մէջ սառեցաւ , եւ ցուրտ
խայթումներ թշերը լոցուաեցին :

Ուզեց ոտքի ելլել եւ ես դառնալ , բայց ի
զուր :

Սրուանքները չէին շարժեր . կարծես արմատա-
ցած էին սեւ խոնաւ . հոգին մէջը :

Կմախքները միշտ իրեն կը նայէին , փոսփորա
ականապիճներով :

Ճերմակ ականերնին սոսկալի կափկափիւն
մը կը հանէին եւ անոնց միօրինակ ինչպալը կը
հաշէր :

Եւ յետոյ իրը թէ աշխարհէ զուրս ելած ըլ-
լար , ինքինք օդային բան մը կարծեց :

Մեռները զանի կը լշջապատէին , երթալով
կը մօտենացին , անա կը մօտենացին եւ շունչեր-
նին ծոծրակն ի վար կ'իջնար :

Անոնց չոր թաթերը զլսուն մազերը բռնեցին
ու վեր քաշեցին , քաշեցին , կարծես զինքն ալ
կ'ուզէին իրենց դարսններուն մէջ ամիսինել :

Զարուուրելի աղաղակ մը արձակեց ու մարած
գետին ինկաւ :

Ժողովրդապատշ եկաւ զանի ազատել . տես-
նելով որ օտարականը կ'ուշանար մտատան-
ջութեան մէջ ընկեր էր , վար իջնի եւ զոեր էր
երիսասարցը՝ այդտեղ նուազեալ :

Երբ երկրորդ առաւտուուն իր մասնին մէջ ար-
թնցաւ , իրին անայս կ'երեւար որ անձ եր-
կուքի բաժնուած , կէսը ողջ էր եւ միւս կէսը
կմախք զարձած :

Հայելն նայած ատենը՝ միշտ երկու զուռւ
կը սենսէր , մին իրը եւ միւսը մտուի մը որ կը
ծիծաղէր ակաները իրար զարնելուլ :

Երբ ձեռքը երկնածէր , կարծես նոյնայէս ուրիշ
ձեռք մը անոր քովը կ'երեւար . մարմնը կը-
մախքի մը հետ միացած համարեցաւ :

Կմախքին հետ կը ճաշէր , կմախքին հետ կը
քնանար :

Պետրոսի խելքը բոլորովին խանգարած չէր :

Գիտակից էր երազներուն զառանցութեանը :
Բայց անհարին կ'ըլլար ինքզինքը ազատել
ատկէ :

Ոչ ոքի ուզեց խոստովանիլ զայն :

Բարիկ

ՏԻԿԻՆ ՄԱՐԻ ՍՎԱԾՅԱՆ

—*—

Ա.

Ե Ւ Դ

Սիրո՛ւն գարուն , կանա՛չ գարուն ,

Քեզ ի՞նչ սրտով ողջունեմ .

Դու մեզ բերիր լաց ու արիւն —
Էլ ես ուրախ երգ չունեմ :

Երգում էի ջերմ կարոտով ,
Գուշքըդ անում ամէն օր ,
Երբ մեր երկրում քո քաղցր հոտով
Միշտ լցուած էր սար ու ձոր :

Երգում էի քնարս լարած՝
Մեր կեանքի լոյս օրերում ,
Երգում էի բըլլուլ գառած՝
Քանի վարդ կար հայ երկրում . . .

Ա՛խ , ի՞նչ սրտով երգեմ հիմիկ ,
Քեզ ի՞նչ սրտով ողջունեմ .
Փուշ են զառել վարդ ու ծաղիկ ,
Էլ ես ուրախ երգ չունեմ :

Մեր տուն ու տեղն — հող , աւերակ ,
Մեր լոյսօրերն խաւարել .
Մեր յոյսեր սեւ մոխիր տակ ,
Մեր գարգերը ծով զառել . . .

Ամպութուխուզ է եկել , պատել
Խեղճ եղբօրս սեւ կեանքին .
Անվերջ լալուց արցունքն հատել ,
Էլ վերջ լվկա՛յ տանշանքին . . .

Սիրո՛ւն գարուն , կանա՛չ գարուն ,
Քեզ ի՞նչ սրտով ողջունեմ .
Դու մեզ բերիր լաց ու արիւն —
Էլ ես ուրախ երգ չունեմ :